

ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

S. S. ՎԱԶԳԵՆ Ա ՀԱՅՐԱՊԵՏԻ ՔԱՐՈՉԸ

ԽՕՍԹԻԱԾ ՓԱՐԻՁԻ Ս. ՑՈՎՃԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԶ

Կիբակի, 13 Ապրիլ 1986ին

«Ենթա եւ գուարենացիր, հարօնացեալի Աստուծոյ Եկեղեցի, Տալզի բզմեց ՏԵՐ ՏԵՐ Ենթեաց եւ հանեցաւ, բնակիլ ի՞Փեզ» (Եարական):

Այսօր Աշխարհամատրան Եկեղեցին է:

Այսօր մեր Մայր Եկեղեցին կը աօնախմաքէ հիմնադրումը և կազմաւորումը Քրիստոնէական Ընդհանրական Սուրբ Եկեղեցւոյն:

Քրիստոսի Եկեղեցւոյ ծնունդը սեծազոյն երևոյթներէն մին կը հանդիսանայ մարդկութեան պատմութեան հորիզոնին վրայ:

Տիրոջ Յարութեան հրաշքը այն վէմն է, որուն վրայ աներեր կը բարձրանայ ողեկան կառոյցը Սուրբ Եկեղեցւոյ, որ կը խորհրդանչէ իսկ մարմինը յարուցեալ Աստուածորդւոյն: Այդ ողեկան կառոյցը հզօրագոյնը եղաւ պատմութեան կառոյցներու մէջ, որ կը առ գիմազրաւել ժամանակներու փոթորիկները և մնալ յաղթական:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին անբաժան մէկ մասն է Քրիստոնէական Ընդհանրական Եկեղեցիին, Ան հիմնուեցաւ ու կազմակերպուեցաւ առաքելական աւանդութեանց վրայ, Չորրորդ Դարու լուսաբացին, մեծն Գրիգոր Լուսաւորչի սուրբ ձեռքով, Հայոց Հայրապետական Աթոռի հաստատմամբ ի Սուրբ Էջմիածին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատի պարիսպներուն տակ, Սուրբ Գրական Արարատի ստորափին:

Սուրբ Էջմիածնայ Աթոռով զիսաւորուած Եկեղեցին Հայ ազդի Մայր Եկեղեցին է, երէկ, այսօր և յաւիսեան:

Հայ Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցւոյ հարազատ ու վաւերական մէկ պատկերն է Հայ ազդի կեանքի սահմաններուն մէջ:

Հայ Եկեղեցին տիեզերական Եկեղեցին է՝ մարմին և հոգի առած Հայոց ողեկանութեան սաեղծարաք ձեռքուն մէջ:

Կը խորհինք թէ Արևմուտքի և Արևելքի քրիստոնէական առաքելաշաւիլ Եկեղեցիներու միջն կայ ներքին միութիւն մը՝ Քրիստոսով և Քրիստոսի մէջ. տեսակ մը խորհրդաւոր, փոխադարձ ներթափանցում, որով ամէն մէկ ինքնազլուխ Եկեղեցւոյ մէջ կայ հարազատ պատկերը Ընդհանրական Եկեղեցւոյ: Այսպիսով Ընդհանրական կամ տիեզերական Եկեղեցին իր իրական և ամբողջական գոյառումը կը գտնէ ու կ'արտայայտէ առաքելական ինքնազլուխ ուղղադաւան Եկեղեցիներու ամբողջութեան մէջ: Մեր օրերու Էկումենիկ ողին և շարժումը ուրիշ բան չեն, եթէ ոչ գրսնորումը և ամբապնդումը այդ ամբողջութեան, համաքրիստոնէական միութեան և եղբայրութեան:

Հայ Եկեղեցին ինքզինք բաժնուած չի զգար Ընդհանրական Եկեղեցիէն, քրիստոնէական քոյր Եկեղեցիներու մեծ ընտանիքէն: Բնական է, կան որոշ

գաւանաբանական բանաձեռնութերու երանգաւորումներ, կան ծիսական և ազգային աւանդութեանց հետ կապուած և ժամանակներու հոլովոյթով ձեւառուած ինքնուրոյն զրսեորումներ, սակայն այդ բոլորը ոչ թէ կը բաժնեն, այլ մեզ աւելի կը միոցնեն Ընդհանրական Եկեղեցին, զի այդ բոլոր տարրեր զըրսենորումները, տարրեր երանգաւորումները, Հայ ազգի ոգեկանութեան յատուկ արտայայտութեան ձեւերն են, որոնք աւելի կը հաստատեն այնպերական ճշշմարտութիւնը՝ Քրիստոսի Եկեղեցւոյ:

Հայ ազգը Քրիստոսի Աւետարանը ընդունեց ոչ իբրև դուրսէն իրեն պարտադրուած ուսմունք, ոչ իբրև արտաքին զգեստ, ոչ իբրև ընդօրինակող, այլ իբրև երկնային պարզե մը՝ նաև իրեն ուղղակի շնորհուած, ի պատասխոն իր սեփական հոգւոյ մեծ սպասումներուն և երազանքներուն։ Ապացոյց որ Հայոց Եկեղեցին միակն է Քրիստոնէական Եկեղեցիներու ընտանիքին մէջ, որ իր հիմնադրումը և իր Հայրապետական Ոթոռի հաստատումը կապած է Միածին Որդուոյ ի Հայրաստան էջքի տեսիլքին հետ։ Ապացոյց նաև այն փաստը, որ Հայ ժողովուրդը պատմութեան մէջ առաջինը կը հանդիսանայ քրիստոնէական կրօնը պետական կրօն հոչակող։ Պատահական երեսիթներ չեն ասոնք։

Ահա թէ ինչու, Հայ Եկեղեցին իր ծննդեան օրէն մինչև այսօր, կայ ու կը մնայ աշխարհամատրան աստուածային կառույցին մէջ, անբաժան ու աներեր։

Սիրելի հաւատացեալներ, Հայ Եկեղեցւոյ ճակատազիրը կապուած է՝ մէկ կողմէ Քրիստոնէական Ընդհանրական Եկեղեցւոյ ճակատազրին հետ և միւս կողմէ իր հարազատ սեփական ժողովուրդի ու հայրենիքի ճակատազրին հետ։

Մեր օրերու Ընդհանրական Եկեղեցին, այսինքն Քրիստոնեայ Եկեղեցիներու մեծ ընտանիքը, համայն մարդկութեան հետ միատեղ, կը զանուի աշխարհակործան պատերազմի մը վտանգին տոջեւ նոյն վտանգին տակ կը զանուի նաև ու մանաւանդ մեր Եկեղեցին, իր ժողովուրդով և իր վերածնած մայր երկրով։ Եւ եթէ Հայ Եկեղեցւոյ ճակատազիրը անբաժանօրէն կապուած է մէկ կողմէ Ընդհանրական Եկեղեցւոյ և միւս կողմէ իր սեփական ժողովուրդի ճակատազրին հետ, ապա պարզ է որ մեր Եկեղեցւոյ, յատկապէս հոգեորականներուս ուսերուն կը ժանրանայ պատուարեր լուծը, նուիրական պարտականութիւնը ոչ միայն աղօթելու, այլև անյոզնաբեկ զործելու, մարտնչելու վասն պահպանման աշխարհի խաղաղութեան, վասն ընդհանուր, ամբողջական զինաթափման, վասն համերաշխ աշխարհի մը դոյառման և զոյառման։

Այս խոհերը կը յաճախեն Մեր Միտքը այս տարի մանաւանդ, երբ Միացեալ Ազգերու Խաղմակերպութիւնը 1986 տարին հոչակած է խաղաղութեան տարի։

Մենք՝ Հայ Եկեղեցի, մենք՝ Հայ ազգութիւն, մենք՝ Հայ հայրենիք, չենք կամենար որ աշխարհի վրայ տեղի ունենան ցեղասպանութիւններ, նման 1915 ի ցեղասպանութեան, որուն զոհ զնաց Հայ ժողովուրդի կէսէն աւելին, Արևմտեան Հայաստանի տարածքին վրայ։

Մենք, Հայրապետ Հայոց, կը սպասենք որ արտասահմանի մեր պանդուխտ ժողովուրդը, հայրենաբնակ հայութեան կողքին կանգնած, ամէն բանէ գեր գաւանի հայ ազգի ու հայրենիքի ճակատազրի միասնութեան զիտակցու-

ԲԱՐԵԿԱՆՐԳՈՒԹԻՒՆ Հ 0.38. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Զ.

ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ 8ԵՆԶԻ ԽՆԴԻՐ

Խիստական - արտօրողական կէտերու վերաբերմամբ իր թելագրութիւնները յընդհանուրն սպառելէ վերջ, ԶեկութիթուՄը կ'անցնի «Ընդհանուր հարցեր» մասկազրին ներքե զիսաւորուած կարդ մը ուրիշ խնդիրներու, որոնք կրօնական կեանքի և եկեղեցական կենցաղի ընկերային և ընտառնեկան, նիւթական և բարոյական կողմերուն և պաշտամունքային կատարողութեան ինչ ինչ պայմաններուն կը պատկանին, ինչպէս են Տոմարը և Լեզուն: Ու ատոնց մէջ առաջին զը դնէ «Հոգեւորականութեան ցեղացը»:

Ցենզ Գերմաններէն բառ է, կ'երեկի Ռուսերէնի ճամբով մտած կովկասահայ կիրարկումի մէջ, և կը նշանակէ «արտօնութիւն», «տիտղոս», «ուսումնական բարձր վկայական» ևայլն. — ըստ այսմ, «Հայ հոգեւորականութեան ցենզի խնդիր» արտայատութիւնը ակնարկութիւն կամ յանձնարարութիւն է այն պայմաններուն կամ միջոցներուն՝ զորս հարկ է ի նկատի ունենալ, որպէս զի կանոնաւոր զարգացում և բարձր վկայական չունեցող մը իրաւունք չունենայ յետ այսու հոգեւորականութեան կարդ առնելու: Պարզ է միտք բանին. ինչ որ մենք առհասարակ սովորական կերպով կամ առ առաւելն թեթև ստո-

թիւնը, զիտակցութիւն՝ որ կրնայ կազմաւորուիլ միմիտյն մեր արդի՝ ապրող ու չնչող և հասակ նետող հայկական պետութեան հաստատ ու ապահով հիմքի վրայ: Աղօթող ենք որ ոչ մէկ հայ մարդ դուրս մնայ մեր ազգային ճակատագրի միասնութեան այդ կենսահաստատ զիտակցութենէն: Վասնզի Սարդարապատի հերոսամարտը և Մայիս 28ը կերտողներու իտէալները իրազործուեցան նոյեմբեր 29ի ճանապարհով: Վկայ՝ մեր օրերու Հայաստանը իր վիթխարի իրազործումներով, միիթարութիւնը և հպարտանքը համայն Հայութեան:

Մենք կը հաւատանք նաև որ ինչ որ կը հասկնայ մեր ժողովուրդը Հայ Դատ ըսելով, հնարաւոր պիտի ըլլայ օր մը իրականացնել նոյն 29 նոյեմբերեան ճանապարհով: Հեռու մեզմէ Հայ Դատ հետապնդել՝ հակադրուելով արդի ծաղկած մեր Մայր Հայրենիքին: Հեռու մեզմէ յոյսեր կապել հնարաւոր պատերազմի մը սանձազերծման հետ, Արևմուտքի և Արևելքի միջև:

Հայոց Մայր Հայրենիքի և հետաքար նաև Հայ Եկեղեցւոյ ճակատագրերը կը մնան ամրապէս խարսխուած ազգամիջեան համերաշխ զործակցութեան փրկարար հրամայականի յաղթանակի վրայ:

«Խոկ այժմիկ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի դուք որ երբեմն հեռաւորքն էիք, մերձաւորք եղերուք արեամբն Քրիստոսի: Զի նա է խաղաղութիւն մեր որ արար զերկուեան մի ... և եկն աւետարանեաց խաղաղութիւն ձեզ հեռաւորաց և խաղալութիւն մերձաւորաց» (Եփես. Բ. 1, 3-14, 17): Ամէն: